Ն. 4599 — 1881 ՄԱՐՏ 20 ՇԻՄԱՍ

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԱՊՐԻԼ 1 ՇԻՄԱՍ — Ն. 4599

22 ԻՆՁԻ ՍԷՆԷ — ١٢٩٨ ՇԷՄԱԶ. ԷՎ. ٢ — 40 ՓԱՐԱ.

Անանդաղի Էֆեմերիս

ՄԻԻՆԱՏԻՒ ԻՐՃԻԵԱՍ

22 ԻՆՁԻ ՍԷՆԷ — ١٢٩٧ ՄԱՐԹ ٢٠ — 40 ՓԱՐԱ.

ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Թուլոն, 31 մարտ

Բիշիէօ նամ զբրհլբնրն գուրթարբլմասը քեամիլէն մուվաֆֆագէյյէթ պուլմուշ տուր։

Մէգքիւր զբրհլը, չբգան դեկտ. 29տա, տէրունինտէ վուգու պուլան պիր հարիգ սէպէպինտէն, Թուլոն լիմանքնտա պաթմըշ իտի։

Բէթրէսպուրկ, 31 մարտ

Պիր իրատէյի իմբէրաթորի իլէ, ումուրը պէլէտիեէ իչին Բէթրէսպուրկ չէհիր էմինի նէզարինտէ գուրա իլէ ինթիխապ իտիլմիշ պիր մէճլիս թէէսսիս օլունմուշ տուր։ Քեաֆֆէյի էվ սահիպլէրի վէ միւսթէճիրլէր միւնթէխիպ վէ ինթիխապա միւսթահգագ տբրլար։

Պու թասավվուր, իքինճի Ալէքսանտրն վէֆաթընտան չէնտ կիւն էվվէլ, դապուլ վէ թաստիգ օլունմուշ իտի։

Բարիս, 31 մարտ

Մէճլիսի մէպուսան, 1851 դեկտ. 2 թարիխի աֆէթդէտէկեանընա ալթը միլիոն ֆրանգ իթա իտէն պիր թէքլիֆի գապուլ իլէմիշ տիր։

Զանագ-դալէ 1 ապրիլ

Թրիէսթէ բօսթասը, տիւն ադշամ սաաթ 10տա Զանագ դալէտէն կէչտիկի կիպի, Մարսիլիա բօսթասը տախի պու սապահ սաաթ 4 1/2 տա կէչմիշ տիր։

ԱԺԱՆՍ ՐԷՕՑԹԸՐ

Լօնտրա, 1 ապրիլ

Պու կիճէքի ճէտվէլէր, գօնթ Պիգքնօֆիլտին զաեէթ ճիւզիճէ իսլիկինի իմա իտիեօրլար։ Հէր կիւն զիեատէսիյէ իսլիք միւշահէտէ օլուեօր։

Լօնտրա, 1 ապրիլ

Ֆրէյհէյթ նամ Ալման սօսիալիսթ զաղէթասընրն միւէլլիֆի Մօսթ, տիւն իսթիճվապ իտիլմիշ, վէ պիր հաֆթա իչին սէրպէսթ պրագբլմիշ տբր։

Լօնտրա, 1 ապրիլ

Տիւն ադշամ, լօրտլար մէճլիսինտէ, լօրտ Դաիրնս, Թրանսվաալ Պօէրլէրինէ արզ օլունան շէրայիթի սուլհիեէ լուզէրինէ նազարը տիգգաթը ճէլգ իթմիշ, վէ օլ պապտէ իլղահաթը ճէտիտէ թալէպ էյլէմիշ տիր։

Բէթրէսպուրկ, 1 ապրիլ

Տիւն նէշր օլունան պիր իրատէյի իմբէրաթորիտէ, ինթիխապ իտիճի պիր մէճլիսի պէլէտի թէէսսիսի էմր պույրուլմուշ տուր։ Պու վէճհ իլէ բայիթախթը թէքմիլ էհալիսի դուրա վիրմէք հագգընը հայիզ օլուպ, պիրճիւմլէ խանէ սահիպլէրի վէ միւսթէճիրլէր ինթիխապա միւսթահգագ տբրլար։ Պիր թէճրիւպէ մագամքնտա օլան պու թէտպիր մուվաֆֆագաթ օլուպ, շէհիրտէ էմնիյյէթի ումումիյյէնին իպգասը իչին տիր։

ՄԻԻԹԻՆԷՎԻՅԷ

Թահրիրաթը խարիճիեէ քիթապէթի, բիւթպէի ուլէա սընրքը էվվէլլիյլէ, քիթապէթի մէգքիւրէ վէքեալէթինտէ պուլունան Նշան էֆէնտի հազրէթլէրինէ.

Էմթաահ տախսիլիեէ կէօմրիւկիւ նէզարէթի, բիւթպէյի սանէյյէ սընրքը սանիսի թէվճիհիյլէ, պաշ քեաթիպի պուլունան Պէհճէթ էֆէնտիեէ թէվճիհ պույրուլմուշ տուր։

— Տիւնքի կիւն Ինկիլթէրրա սէֆիրի Մ. Կոշէն իլէ Ռուսիա սէֆիրի Մ. Նօվիդօֆ Պապը Ալիեէ կէլէրէք, խարիճիեէ նաղբրը Ասբմ բաշա հազրէթլէրինէ պիր խարիթա տրգ իթմիշլէր տիր։

Վագբթ զաղէթասընրն բիվաեէթինէ կէօրէ, մէղքիւր խարիթա, Իրան հուտուտունտա Գօթուր ապրպիսինէ տայիր, վէ եախօտ շէօյլէ սէօյլէեէլիմ, Իրան թասհիհի հուտուտու մէսէլէյի ահտիեէսինէ միւթէալիգ օլուպ, Պէրլին ահտնամէսի հիւքմիւնճէ, Իրան տէվլէթինէ թէրք օլունանճագ Գօթուր գբթասընա տայիր, միւշարիլէյհիմ սէֆիրլէր ճանիպլինտէն պու խարիթա իլէ պէեանը բէյ իտիլմիշ տիր։

Պէրլին ահտնամէսի հիւքմիւնճէ, Իրան հուտուտու մէսէլէսինտէ, Պապը Ալի իլէ Ինկիլթէրրա վէ Ռուսիա տէվլէթլէրինին իթթիֆագը միւգթազի օլուպ, շիմտի խարիթանընն իքի սէֆիր թարաֆընտան պէրապէր վէրիլմէսի, թէքլիֆաթ իչին իքի տէվլէթ արասընտա իթթիֆագ հասըլ օլտուղունու կէօսթէրիր։

— Խարիճիեէ միւսթէշարը Տատեան Արթին պէյ էֆէնտի հազրէթլէրինին ումուրը սիեասիեէտէ մալիմ վէ մէշհուր օլան խուսուսի թէճրիպէլէրինէ մէպնի, քէնտիլէրինին Եունան միւզաքէրաթընա մէմուր հէյեէթի մուրախասա միեանընա իտխալինի, պու հաֆթա բօսթասը յա ալընան էվրօբա զաղէթալարը, վէ էզճիմէ Սթէնտրտ զաղէթասը թահսին վէ թագտիր իտիեօրլար։

— Պահրը Սէֆիտ պօղազը խաթիհ քեամաթընս մէմուրը միւֆէթթիշ Ասբֆ բաշա հազրէթլէրի, լիզումի օլան միւհիմմաթը հարպիեէյի պէրլիքտէ ալարագ, պու կիւն Թալիա նամ վաբօր իլէ մահէլլի մէմուրիեէթինէ միւթէվէճճիհէն հարէքէթ իտէճէք տիր։

— Տէրիսատէթտէ մուգիմ Պօսնալբլար, Պապը Ալիեէ պիր արզուհալ թագտիմյյէ, հիճրէթ իթմիշ օլան մուհաճիրլէրին ագարաթ պէտէլի իչին, Ավթրիա տէվլէթի թարաֆընտան թագվինաթը նագտիեէ իթա իտիլմէսինի թալէպ էյլէմիշլէր տիր։

— Եունան հուտուտունտա Տինօշ նամ մահէլլատէ պիր գատըն մատեսինտէն տօլաեը պիր միւճատէլէ վուգու պուլմուշ տուր։

— Ինկիլթէրրա թօր չէքէր վաբօրլարընտան Գօնտօր նամ վաբօրուն, շիմտի Կօլօստա օլտուղու, վէ պէօյլէ պիր վագբթտա, օրատա Ինկիլթէրրանընն կէմի պուլունտուրմասընա մանէա վէրիլէմէտիկի իչիտիլմիշ տիր։

— Գօսօվա գօմանտանլըղընա նասպ վէ թայեին իտիլմիշ օլան Տէրվիշ բաշա հազրէթլէրինին Տէրիսատէթտէն հարէքէթլէրինին պիր գաչ կիւն կէրի գալըղը խապէր ալընմըշ տբր։

— Խայրիեէ հանըմըն մուհաքէմէսի, մահքէմէ ըէյսի Իպրահիմ պէյին նամիղաճըզլարը սէպէպինտէն, չբգան հաֆթա կէրի գալարըղը կիպի, պու հաֆթա տախի կէլէճէք հաֆթաեա գալմըշ տբր։

— Մամուրէթ իւլ Ազիզ վալիսի Ապտուլլահ բաշա հազրէթլէրի պիր իքի կիւնէ գատար մահէլլի մէմուրիեէթինէ ազիմէթ իտէճէքլէր տիր։

— Տիւնքի կիւն սըհհիեէ տայիրէսինտէն պիր մէմուր կէլէրէք, Պապը զապթիեէ թէվգիֆխանէսինի, վէ մահպուսարընն մէքիւլաթընը մուայեէնէ իթմիշ տիր։

— Բումանիա հիւքիւմէթինին Տէրիսատէթ ժէնէրալ գօնսօլոսու Մ. Ֆարա, պիր մահ մէէղուլյէթլէ, սալը կիւնիւ մէմլէքէթինէ միւթէվէճճիհէն ազիմէթ իթմիշ տիր։

— Վիրուտ իտէն պիր թէլէկրաֆնամէեէ կէօրէ, Պէլճիգա տէվլէթի Բումանիանընն գրաբըղընը թաստիգ էյլէմիշ տիր։

ԱՏԱՆԱՏԱՆ ՄԷԼԲՈՒՊ

Ատանա 25 փետր. 1881

Միւիլլիթ,

Պու քէրրէ Ատանա վիլայէթիմիզէ վալի թայեին պույրուլան տէվլէթլու Ապտին բաշա հազրէթլէրինին թէշրիֆլէրինտէն իւչ կիւն սոնրա, միւշարիլէյհին վիլայէթիմիզ վալիլիյինէ թայեինինի նէշր ու պէեան պուեուրան ֆէրմանը ասալի գրասթ օլունտուգտա, էհալինին պատիի մէսէրրէթի օլան ասայիշ վէ բահաթընը թէէմին գէլար տէրէճէտէ միւէսսիր պիր նութգ իրատ պուեուրմուշլար տբր։

Նութգը վալէալէրինին մաէլինի քեամէքեան իճրաեէ վաղ պուեուրաճագլարընը, պիրտէ պու քէրրէ Սէյհան վէ Ճէյհան նէհրլէրինին թուզեանը թէադբպ էյլէմէսի իլէ, պու եիւզտէն հէր սենէ վիլայէթիմիզէ օն պին վէ օն պէշ պին լիրաեը միթէճավիզ զիեանը մուճիպ օլան աֆթընն էօնիւնիւ ապալիմէք իչին, էն միւէսսիր թարիքէրէ թէշէպպիւս պուեուրմալէրի իլէ, գավիեէն իւմիտպախշ պուեուրմուշլար տբր։ Վէ պու տա, տախիլի լիվատա պուլունան էհլի զիրանընն վիրէճէյի էօշրիւ շէրինին բուպունուն իքի սենէլիք պէտէլինտէն հասըլ օլաճագ օլան իեանէ իլէ գաբաթընրբլապլէճէկի, վիլայէթ միւհէնտիսլէրի թարաֆընտան թանզիմ իտիլէն մէսարիֆաթ բաբօրթօսու մաէլինտէն անլաշըլմըշ տբր։

Միւշարիլէյհ հազրէթլէրինին աթվարը ալչյէլէրինտէն անլաշըլտբղընա նազարէն, պիր միլք վէ միլլէթին թէգատտիմինին էսասը ուլումու ֆիլնուն օլուպ, պու-նու վիճուտէ կէթիրէն մէքթէպլէրին թէրադդընընա սայ իթմէքլիկին էլզէմիեէթինի, էհալիեէ անլամագ լուզրէ, էն էվվէլ վիլայէթիմիզ վէ մէմլէքէթիմիզին հիչ պիր թարաֆընա չբգմագտբղն, պուլունան գբզ վէ էրքէք չօճուգլար մէքթէպլէրիմիզի քէնտի զիեարէթլէրինէ միւէրրէֆ գբմըշլար վէ թէշվիգ պուեուրմուշլար տբր։ Մէղքիւր մէքթէպլէրիմիզ տէ հէնուզ թէարիսէ միւպաշէրէթ իտիլմիշ, վէ հալէա չօճուգլար չօգ շէյ թահսիլ իտէմէմիշլէր իսէ տէ, մէքթէպլին հալինի վէ տէրսլէրին կիտիշինի եէնի ուսուլ իւզրէ միւնթազամ պիր հալտէ կէօրտիւքլէրինտէն, ումումի կիլիկիա մէքթէպլէրինին միւտիրի պուլունան Սանտալճեան էֆէնտիյէ պէեանը մէճմունիյյէթ իթմիշլէր տիր։ Իմտի, գավիեէն մէմուլ իտէրիզ քի, միւշարիլէյհին հիմէմի տէվլէթլէրիյլէ, վէ չու թէշէպպիւսամլարը սայէսինտէ, թամ իսթիրահաթը հալ հասբլ օլարագ, թէպաաբէրվէր վէ ատալէթքիւսթէր Բաշիշահըմըզ Ապտիւլ Համիտ խանը զաղի հազրէթլէրինին մէզիտի էյլեամը էօմրիւ Շահանէլէրի սիեագընտա, պիր գաթ տահա իլէլ էպէտ տուաճը պուեուրաճագլարընն պէեանը իլէ, միւշարիլէյ վալի բաշա հազրէթլէրինին, մէքթէպիմիզ նամընա օլարագ կէօսթէրմիշ նամընա օլարագ կէօսթէրմիշ օլտուգլարը թէշվիգաթ վէ մուհասպէթին թէշէքքիւրիւնտէն ա-ճիզ գարմըշ օլտուղումուզա, զաղէթայի միւթէպէրինիզ վասբթասը.յա պէեանէ ճէուարէթ էյլէմիշ օլտուղումուզտան, իչպու պէնտիմիզին նէշրինէ հիմմէթինիզի իլթիմաս իտէրիզ։

ԱԻԵՏԻՍ ՍԻՍԼԵԱՆ

Պիզ տէ գավիէն մէէմուլ իտէրիզ քի, Ապտին բաշա հազրէթլէրի կիպի պիր զաթը ֆէթանէթսիմաթ վէ վաթանբէրվէր զէմանընտա, Ատանատա ուլում սւ ֆիւնուն վէ թալիմ ու թէրպիյէ իլէրու կիտէրէք, ումումի էհալի նայիլի սերվէթ ու իգպալ վէ սէատէթի հալ օլաճագ տբր։

ԱՄԷՐԻԳԱ ՂԱԶԷԹԱԼԱՐԸ

ՎԷ

ՄԻԻԹԻՆԷՎԷՅԱ ՐՈՒՍԻԱ ԻՄԲԷՐԱԹՕՐՈՒ

—

Ալաֆրանկա մարտ 14 թարիխիլէ Նիւ-Եօրգտան պիր էվրօբա զաղէթասընա պէր վէճհի աթի եաղրմբշ տբր։

Ռուսիա Զարը իքինճի Ալէքսանտրն դաթլի խապէրի թէաճճիւպլէ գարբշէդ տէհշէթի մուճիպ օլմուշ տուր։ Դաթիլէր հադգընտա հիչ պիր թարաֆտան թէվէճճիհ կէօսթէրիլմէմէքտէ տիր։ Ամէրիգալըլար, միւթէվէֆա Զարը, պաշլըճա էսիրլէրին գուրթարըճըը օլան պիր հիւքմառը մութլագ տէյու թանբրլար իտի. վէ միւշարիլէյհ իմբէրաթօրուն Ամէրիգա ըէիսի ճիւմհուրու Մ. Լինգօլնընն գաթլ օլունտուղու զէման, հէպսինտէն էվվէլ իպրաղ իթտիյի հիսսիեաթը թէվէճճիհ.քեարանէսինի տէրսաթը իթտիքճէ, չու ճինաեէթ վաղրա հադգընտա բէք միւթէէսսիֆ օլմագտա տբրլար։ Թայմզ զաղէթասընն զանընա կէօրէ, Զարընն գաթլյլէ պէրապէր Նիհիլիսթլիք տէ մահվ ու իղալէ օլունտուղու կիպի, Ռուս մէմալիքինէ իսլահաթընն իտխալինէ տայիր օլան պլճիմէ իմիտլէր տէ չիմտիլիք գաթթ օլունմուշ տուր։ Նիհիլիսթլիք, Ռուսիա սէրպէսթի վէ հուրրիեէթինին էօթէտէն պէրու իմրան պուլմասընա մանի օլմուշ, վէ չիմտի իսէ, Ռուսիանընն պաշընա էօյլէ պիր ֆէլաքէթ կէթիրմիշ տիր քի, հէման թամիրի մուհալ գապլինտէն տիր։

Թրիպուն զաղէթասընրն պէեանընա կէօրէ, միւթէվէֆա Զար, պիթիւն ալէմին հիւրմէթ ու թէվէճճիհինէ մազհար օլաճագ գատար իքմալը վէզայիֆ էյլէմիշ տիր։ Սընն զաղէթասը իսէ, Նիհիլիսթլէրին, իմբէրաթօրու ճէտիտին ուֆագ բարմաղընը, բէտէրինին պէլինտէն տահա գալընն պուլաճագլարընը շիւպհէսիզ օլարագ պէեան իթմէքտէ, վէ Ուբբլա զաղէթասը տախի իմբէրաթօրու ճէտիտին Ռուսիա մէմալիքինի պիր հիւքմառը միւսթագիլ ուսուլինտէ իտարէ իթմէեէճէկինէ տայիր էվվէլճէ իթտիյի վատը իճրա իթմէնին վագթը ֆբրոսթը կէլտիկինի, վէ միւշարէլէյհ իչիւնճիւ Ալէքսանտրընն մահզա մէվլատի մէղքիւրէյի մէվզիի իճրաեէ վաղը իսէ, Ռուս էհալիսինին սաատէթի հալինի հուսուլէ կէթիրէպիլէճէկինի սէօյլէմէքտէ տիր։

Հէրալտ զաղէթասընէն պէեանը-նա կէօրէ, ճէմկ,յէթի պէշէրիեէ գանու�էասիսինին թէճավուզ վէ լաղվըյլա, էհալինին ահվալինի թէպտիլ իթմէք իչին վագը օլան թէշէպպիւսաթ, տիվանէլէրին ուճ տէրէճէլէրի տիր։ 1878 սէնէսի օ-գոստոս աեբընտա միւթէվէֆա Զա-բա վիզիթա վէրէն ժէնէրալ Կը-բանթ, պու քէրբէ վուգու պուլան պիր մի.քեալէմէսինտէ, իմբէրա-թօրու ճէտիտին խասսիլի հասէնէի մանէվիեէսի սաեէսինտէ տէ, Ռու-սիա հիւքիւմէթի մաթլուպէ մու-վաֆըգ սուրէթտէ իտարէ օլուն-մազ իսէ, վագը օլան սուի դաստ-տան էհալի հիչ պիր կէօնա իսթիֆա-տէ իտէմէեէճէք տիր, տէմիշ տիր։ ԺԷՆԷրալը միւշարիւէ,յհին պէեանը-նա կէօրէ, միւթէվէֆա Զար, պիր խայլի սէնէլէրտէն պէրու վէլիի ահ-տընէն թախթա ճիւլիսինի արզու իթմէքլէ թէրքի սալթանաթ իյլէ-մէք իսթէմիշ տիր։ Միւշարիւէ,յհ ԺԷՆԷրալ իլավէթէն չէօյլէ տէմիշ տիր. «Էկէր պէն իմբէրաթօրուն եէրինտէ օլա իտիմ, պիր չօգ զէ-մանտէն պէրու պէօյլէ պիր թէա-պիր իթթիհամ իտէր, վէ պիւս-պիւթիւն իտարէի ումուրտէն էլ չէ.քէր իտիմ։»

Ամէրիգա հիւքիւմէթի ճիւմհու-րիեէսի թարաֆընտան, Բէթրէս-պուրկտա մուգիմ Ամէրիգա սէֆի-րինէ պիր թէլէկրաֆ քէշիտէ իտիլ-միշ, վէ միւթէվէֆա իմբէրաթօրուն տիւչար օլտուղու ճինաեէթի միւա-հիչէտէն տօլաեը, մէմալիքի միւճ-թէմէաի Ամէրիգա ճիւհիւրուեէթի ըէիսի իլէ էհալիսինին հիսս իթտի.ք-լէրի թէէսսիր վէ թէէսսիֆիւն, վէ իմբէրաթօր խանէտանը իլէ Ռուս է-հալիսինին ահվալինէ զաեէթլէ ա-ճք տույտուգլարը խապէրինի Ռու-սիա խարիճիեէ նէզարէթինէ արզ ու թէպլիղ իթմէսի, սէֆիրի միւշա-րիւէ,յհտէն թալեպ իտիլմիշ տիր։

Մէճլիսի աեան, իթթիֆագը ա-րա իլէ գարարլար վիրէրէ.ք, պիր թագըմ զավաիլին տէֆինէ կէօեա պիր վէսիլէ օլմագ իւզրէ վուգու պուլան շու ճինաեէթի, քեաֆֆէի միլէլի միւթէմէտտինէ նամընա օլա-րագ թագպիհ իթմիշ, վէ միւթէվէ-ֆա Զարբն վէֆաթընտան էվվէլ, մէմալիքի միւճթէմէաի Ամէրիգա իլէ Ռուսիա պէ,յնինտէ մէվճուտ օ-լան միւնասէպաթը տօսթանէ,յի վէ իշպու միւնասէպաթըն տայիմի սու-րէթտէ մուհաֆազա օլունմուշ ի-տուկինի իֆատէ էյլէմէսի իւզրի-նէ, մէճլիսի աեան, Ռուսիա հիւ-քիւմէթի իլէ էհալիսինէ պէեանը թաազիյէթ էյլէմիշ տիր։ Նիւ—Եորգուն մէճլիսի մէպուսանը, Ուա-շինթըն մէճլիսի աեանընտան գա-պուլ օլունմուշ օլան այնի գարար-լարը, իթթիֆագը արա իլէ գա-պուլ էյլէմիշ, վէ միւթէվէֆա Ա-լէքսանտրը, մուհարեպէյի տա-խիլիեէ էնասընտա, Ամէրիգանըն տոսթու, վէ Պուլկարիսթան իլէ Ռուսիա էսիրլէրինին դուրթարըճը-սը օլտուղունու պիլպէեան, միւ-շարիւէ,յհի մէտհ ու սիթայիշ իտէ-ըէ.ք, վէֆաթընը տա ըէ,յիսի ճիւմ-հուր Ապրահամ Լինգօլնըն վէֆա-թընա թէշպիհ իթմիշ տիր։

Բազար իրթէսի ագշամընը Շի-դակօտա 2,000 նէֆէր Սօսիալիսթ-լէրտէն միւրէ.քէպ պիր միթինկ թէճէմմիւ իթմիշ, վէ պու միթինկ-տէ Մ. Ֆրիցշէ իհթիրամաթը ֆէվգ-էլատէ իլէ գապուլ օլունմուշ տուր։ Մէզքիւր Սօսիալիսթլէրին ըէիսի օ-լան Մ. Շմիտ, Ռուսիա իմբէրաթօ-րունուն իտամընը թահսին իթմիշ տիր։ Մ. Ֆրիցշէ պիր թէշէ.քքիւր-նամէ արզ իթմիշ, վէ Այէմանիեաա ավտէթ իթտիկինտէ, մահպուս օ-լուր գօրգուսույլա, մէմալիքի միւճ-թէմէյի Ամէրիգատա էֆքեարընը նէշր իթմէնին թէհլիքէլի օլտուղու-նու միւթէտիլ պիր սուրէթտէ պէ-եան էյլէմիշ տիր։

ԻՆԷՊՕԼՈՒ ՀԱՐԻԳԻ ՎԷ ԱՀՎԱԼԸ ՄԱՀԷԼԼԻԵԷ

—

Մարտ ալաֆ. 23 թարիխէյլէ Գաս-թամանիտէն Մէսէնճըը զաղէթասը-նա պէր վէճհի աթի եազըլմըշ տըր.

Վուգուաթը մուհիմմէ օլարագ, պու հաֆթա սիղէ Ինէպօլու հա-րիգի քէպիրինի պիլտիրէճէ,յիմ։ Ինէպօլու գայմագամը թարաֆընտան վոլիմիզ պա թէլէկրաֆ պիլ-տիլտիկինէ կէօրէ, հարիգի մէզ-քիւր մահը ճարինին 16նճը կիւնիւ, սապահընը սաաթ 4 իւնտէ պաշլա-եըպ, իքի սաաթ զարֆընտա թէ.ք-միլ չարշը, եանի կէօմրիւեիւ, թէ-լէկրաֆխանէ,յի, հիւքիւմէթ գօ-նաղընը, Ինկիլիզ դօնսօլսունուն կիւզէլ խանէսինի, վէ միւխթէլիֆ վաբօր ահճէնթէխանէլէրինի, ճէման օն պէշ պապ խանէ վէ եիւզ էլլի պապ տիւ.քեան եախօտ մաղազա-եը հավի օլան շէհրին աշաղը թա-րաֆը քեամիլէն միւհթէրէ.ք օլմուշ տուր։ Պէ,ն էլնաս տէվէրան իտէն ըիվաեէթէ կէօրէ, մէզքիւր հա-րիգ, ասաքիրի բէտիֆէնին Ինէպօ-լուտա թէրա.քիւմ իթմիշ օլմասը-տան նէշէթ իթմիշ տիր։ Ասաքիրի մէրգումէ 2000 նէֆէր օլուպ, կիթ-մէ.ք իչին պիր պէ,յի.ք վաբօրունուն կէլվէսինէ պէ.քլէմէ.քտէ իմիշլէր։ Հարիգի մէզպուրտէ վուգու պու-լան զարար վէ զիեանքն միդտարը հէնիւզ ըէսմէն մալիում օլմամըշ իսէ տէ, էպնիեէնին դը,յմէթի տա-խի տախիլի հիսապ օլտուղու հալ-տէ, սէ.քսէն պին օսմանը լիրաընը-տան է.քսի.ք օլմաեաճաղը զանն օ-ունմադտա տըր։

Տէրիսաատէթտէն 270 միլ պա-յիտ օլան Ինէպօլու շէհրի, հէր նէ դատար լիմանտան մահրում իսէ տէ, խայլիճէ մուհիմմպիր իսկէէ-սի վար տըր, չինքի քեաֆֆէ,յի իսրաճաթ վէ խախալաթ մէզքիւր իսկէլէտէն իճրա իտիլմէ.քտէ տիր։ Ֆագաթ, ռէվահիլ իւզէրինտէ վա-զը օլան պիլճիւմէ Օսմանը շէ-հիրլէրի կիպի, պունուն տախի քեարկիր պիր էմթաա անպարը պուլունմատըղը էճիլտէն, հէման քեաֆֆէ,յի թաճիրլէր, խուսուսի,յ-լէ պու շէհրին թաճիրլէրի պու ֆէ-լա.քէթտէն միւթէզարրուր օլմուշ-լար տըր։ Իշթէ պու անպարըն պուլունմամասը սէպէպինտէն, հիւ-քիւմէթ տախի.քէնտի հիսապընա պէշ պին քիլէ պուղտայ զայպ իթ-միշ տիր։

Միւխթէլիֆ վէրկիլէրին ճէպրէն իսթիհսալը իլէ պիրլի.քտէ, ասա-քիրի ըէտիֆէնին սանճագ ալթընա ճէլպի վէ բէ,յտէր բէ,յ իզամը, վէ թիֆթիլ.ք ախզ ու իթասընը հալէա սիւքիւնէթ իւզրէ պուլունմասը, էմրի թիճարէթի պիւսպիւթիւն տուրտուրմուշ տուր։ Է.քսէր քէօյ-լիւլէր, թահսիլմէմուրունուն թագ-եիգաթընտան պիր վագթի դուր-թուլմագ իչին, մալի.ք օլտուղլարը պիր գաչ քիլէ պուղտաեը եախօտ արբաեը ղաեէթ տուն ֆիեաթլէ սաթմուեա մէճպուր օլմուշլար տըր։ Պիր գաչ տիւզինա գօեունա եա-խօտ թիֆթիլ.ք քէչիսինէ մալի.ք օ-լուպ, օլտուգճա հալլէրի միւսայիա պուլունանլար իսէ, աղնամ իւզ-ըինէ թարհ իտիլմիշ օլան վէրկիլէ-րին թէէտիեէսի կիւնիւ եագլաշ-մագտա օլտուղունու մէ,յեուսի-եէթլէ կէօրմէ.քտէ տիրլէր։ Վիլա-եէթիմիզին թիճարէթի, էնգարէ վիլաեէթի թիճարէթի կիպի, պաշ-լըճա թիֆթիլ.ք իեորաճաթը օ-լուպ, ֆագաթ մէզքիւր էմթաա իւ-զէրինտէ պու տիւշկիւնլիւ.ք վէ տուրկունուգ տէվամ իթտի.քճէ, թիֆթիլ.ք քէչիլէրի պուլունան քէօյ-լիւլէր, պու հայվանլարա իթտի.ք-լէրի մէսարիֆ, հասըլաթլարը,յա դարանմատըղընը կէօրէրէ.ք, հիչ տէ,յիլ իսէ, վիրէճէ.ք.ալէրի վէրկիլի գաղանմագ նէ,յէթիլլէ, (թիֆթիլ.ք քէչիլէրինին վէրկիսի 4 1/2 ղշ. տուր, հալպու.ք ատի գօեունըրը վէ քէչիլէրին վէրկիսի 2 1/2 ղշ. տուր), մէզքիւր հայվանլարը սաթմաեա պաշլամըշլար տըր. չէ,յէ քի չըգան նայեմբերտէն պէրու եիւզ պինտէն զիեատէ թէֆ.քիլ.ք քէչիսի սալա-խանէեէ կէօնտէրիլմիշլէր տիր.քի, պու հիսապճա պունլարը՝ վէրկի-սինտէն ալընան վարիտաթտան եիւզ-տէ 10 տան զիեատէ աչըդ զուհուր իտէճէ.ք տիր։

Վիլաեէթիմիզտէ պիր չօգ.քէնէ-վիր տախի հաբը օլուպ, պունուն նըսֆընտան զիեատէսի ֆրանսաեա իսրաճ իտիլիր, վէ գուսուրու տա-խի եէրլի սանաաթ.քեարլար թա-րաֆընտան գուլանըլըպ, Տէրի-սաատէթ եախօտ վիլաեաթա տա-խի կէօնտէրիլիր, ֆագաթ շիմտի թիֆթիլ.ք կիպի քէնէվիրէ տէ թա-լիպ պուլունմատըղընտան, իշար օլունմաեա շաեէսթէ ախզ ու իթա-լիպ պուլունմատըղընտան, իշար օլունմաեա շաեէսթէ ախզ ու իթա եօգ տուր։

Իսխալաթ էմթաասը իւզէրինտէ հէման հիչ իշ օլմատըղը կիպի, եագընտա պիր թէպէտտուլ վու-գուինէ տայիր պիր ալէամէթ տէ կէօրիլմէմէ.քտէ տիր։

Կէլէճէ.ք մէ.քթուպտամտա, միւխ-թէլիֆ մէճլիսլէրիմիզտէն, վէ խու-սուսիլէ, եալընըզ խամէն օլուպ ճիամէն պուլունմաեան պէլէտիեէ մէճլիսինտէն պահս իտէճէ,յիմ։

---

2 Ի՛Ն

—

Իւլում ճիհէթիյլէ թէրագդը քէսպ իթմիշ օլտուղլարընտան տօլաեը մաղրուրլանան վէ ագլ ու ֆիրասէ-թին միւ.քէմիլէ սուրէթտէ հուսու-լէ կէթիրէպիլէճէկի.ք քեաֆֆէ,յի շէ,յէրէ.ք քէնտիլէրինի մալի.ք զանն իտէն զարպ միլլէթլէրի, Շարդ միլ-լէթլէրինին, էղճիւմէ Զինլիլէրին մահսուլաթը իտրա.քիեէլէրի եա-նընտա, բէ.ք չօգ կէրիտէ տիրլէր։ Պու պապտէ, ինսան ֆի.քրինին պիր միճիզէսի օլմագ իւզրէ, եալընըզ պիր վիսալ կէօսթէրմէ.քլէ ի.քթի-ֆա իտէրիզ։ Մէզքիւր միւճիզէեէ կիւճ իլէ ինանըլաճաղը թապիի տիր։

Զինին բայիթախթը օլան Բէ.քին շէհրի սէրաեընտա, Բ-ԷՆ—ԲԷՆ—Թ—Շ—ԶԷ—ՁԷՆ (եանի իւլում ու ֆի-նունը ումումիեէ,յի տթիդա վէ հա-ղբրէ) սէրլէվհասը,յլա, վէ թախթա իւզէրինէ ըէսիմլէր եազըլմըշ օլա-րագ պիր քիթապ վար տըր։

Իշպու միւ.քէլլէֆ քիթապը նէ գատար ճիլտէրի պուլունտուղու-նա շիւպհէ իտէ՞միսինիզ։ Իշթէ պու քիթապ 10,000 ճիլտէն իպա-ըէթ տիր, էյի օգուեունուզ, 10,000 ճիլտէն իպարէթ տիր։ Վէ հէր շէ,յ, եանի իւլումը մուգատտէսէ վէ մէզմումէ, հիւնէր ու սանաի, ա-տաթ, իխթիրաաթ, զիրաաթ, թի-ճարէթ, վէ սայիրէ վէ սայիրէ պու քիթապտա միւնտէրիճ տիր։

Իշպու էմնալի օլմաեան մէճմուա կիւզէլճէ թապ իտիլմիշ օլուպ, ան-ճագ բէ.ք աղ նիւսխէ պասըլմըշ օլտուղունտան, չիմտի նաակիր տիր։ Հալ պու.քի Բարիսին Բիշլիէս սո-գաղընտա քեային միլլէթ քիւ-թիւպխանէսինտէ մէզքիւր քիթա-պընը ըէսիմլիզ օլարագ, 30 ճիլտի պուլունուպ, պունլար, պութբէ-ըէսիմլիկէ մախսուս տըրլար։

Էկէրչի Զինին պու պապտէ.քի հագրգի պիւյիւ.քլիկինէ տիկէր պիր իսպաթ իսթէնիլիր իսէ, 24 ճիլտէն միւրէթթէպ տիկէր պիր քիթապ տահա վար տըր, պու տա-խի 1751 տէ Բէ.քին շէհրինտէ թապ իտիլմիշ տիր, վէ իսմի Սէ—ԶԷՆ—Դ—Բ-ԷՆ տիր։ Պու քիթապտա, Զին է-հալիսինին խատեալաթը հագրգընտա բէ.ք չօգ իսպաթլար վար տըր։ Ան-ճագ օլ վագթլար Զինտէ եաբրան թասվիրլէրին կիւզէլիկլէ, չիմտի-լէրի եաբրանլարըն արասընտա պիսյիւ.ք ֆարգ վար տըր, վէ օլ վա-գըթ.քի կիւզէլլի.ք չիմտի կէօրիւլէ-մէմէ.քտէ տիր։

Զինին էն կիւզէլ քիթապլարը պու կիւնքի կիւն պիր թագըմ մէ-բաղլարընտա եէտէրինտէ պուլուն-մագտա տըր։

ԳԵԼԻԵՏՕՆ

—

ՊԱՏԿԵՐՆԵՐ

—

Յունվարի 1ին, երբ դուրս եկայ տանից, փողոցի մէջ պատահեց ինձ ծանօթներիցս մինը ու խօսքի բռնեց։

—Ո՞ւր առաջ բարի, հարց արեց ինձնից։

—Մի քանի բարեկամներիս վի-զիտը փոխարինելու, պատասխա-նեցի ես։

—Դորա ժամանակը չէ, հետե-ւիր ինձ, վիզիտներդ յետոյ էլ կա-րող ես փոխարինել։

—Ո՞ւր ես ուզում դու ինձ ա-ռաջնորդել և ինչո՞ւ անպատճառ-ցանկանում ես վիզիտներս յետա-ձգդել։

—Հաւատացնում եմ, որ վիզիտ-ներից շատ աւելի կարեւոր բան է սասած, դու միայն լսի՛ր ու հե-տեւի՛ր ինձ։

—Հետեւում ու լսում եմ քեզ, պատասխանեցի խսկոյն ես ու նորա հետ միասին ճանապարհ ընկայ։

Քառորդ ժամից յետոյ մենք կանգնած էինք մեր քաղաքի մէյ-դանում, պէտք է իրաւն ասած՝ որ ոչ մի նոր տարի օր մէյդանի մէջ այդքան բազմութիւն ես չէի տեսած և որովհետեւ այդ ինձ հա-մար մութին էր՝ ուստի և հարցրի պատճառը ծանօթիս, որ շարունակ ժպտում էր։

—Ինձ ինչո՞ւ ես հարցնում, կարդ դրօշի վերայ գրուած մի քանի տողերը և ամեն ինչ կհասկանաս, պատասխանեց նա կրկին ժպտալով։ Եւ յիրաւի, աչքս վեր վերցրի թէ չէ՝ մի դրօշ տեսայ, որի վրայ այս տողերը կարդացի. — «Մի քանի «հանելուկներ, որոց բացատրող «պարոնները տանում են 500 ըս-«վարձատրութիւն, հանելուկներ «լուծել ցանկացողը կարող է տես-«նել նոցա մի պանօրամայի մէջ, «որի համար պէտք է վճարել 50 «կոպէկ արծաթ։

—Այդ ի՞նչ հանելուկներ են, դիմեցի ես ծանօթիս, դու տեսնո՞ւմ ես։

—Այո՛, և չեմ կարողացել լու-ծել, փորձիր և դու որը կարող ես՝ ստացիր 500 ռուբլին, որ քո ինչին վիզիտներիցդ ի հարկէ շատ թանկ արժէ։

—Ի՞նչ փորձեմ, պատասխանեցի ես, բայց հաւատացած եմ, որ այդ խա-բեբայութիւն է և ուրիշ ոչինչ, բայց որովհետեւ նոր տարի է, թող 50 կոպէկս նոր տարուան զուարճու-թեանց ու ծախսուց մէջ անցնի, ա-սացի՝ ու դէպի դրօշը դիմեցի, ո-րի տակ դրուած էր պանօրաման ու նորա մօտ մի մարդ էր կանգնած։

—Ահաւասիկ պարոն նշանակեալ 50 կոպէկը, թոյլ տուէ.ք ձեր պա-նօրաման տեսնելու ու առաջար-կուած հանելուկները լուծելու, դի-մեցի ես նորան։

—Մեծաւ ուրախութեամբ, ա-սաց նա ու բաց արեց պանօրամա-յի ծածկուած բերանը։ Որովհե-տեւ իմ տեսած հանելուկները բո-լորն էլ բաղկացած էին առանձին առանձին պատկերներից, ուստի և կոկսեմ հէնց սկզբից ու ամեն մէկին էուլիւնը առանձին կպատ-մեմ, ի լուր ընթերցողներիս։

Ա. Պատկեր. — Սա ներկայացը-նում էր մի քաղաքի տեսարան քարեայ տներով, որի մէջ երեւում էին 5 կանգուն, իսկ մէկ կիսաշէն քարեայ եկեղեցի.ք, քաղաքի ա-րեւելեան կողմում երեւում էր մի բարձրադէտ ձիւնապատ լեռան գագաթ, որի լանջում տեսանելի էր մի փառաւոր հինաւուրց մե-նաստան, արեւմտեան կողմից հիւ-սիսից դէպ հարաւ հեռու քաղա-քից կորում անցնում էր մի գա-լարուն համբնթաց գետ, որոյ վը-րայ երկու կամուրջներ կային ձգ-ուած, մինը քարեայ, իսկ միւսը փայտաշէն։ Այդ քաղաքի կեդրո-նում տեսանելի էին երկու իգա-կան ու մի արական դպրոցներ, ո-րոնցից ամեն մինի մօտ մի մի օղե-տուն կար բազմած, այս մասին պատկերի տակ մի ծանօթութիւն էր գրօշմած, որ ասում էր. «Օ-ղեներն ինքն ըստ ինքեանց ժո-ղովրդեան համար անօգուտ հաս-տատութիւնք լինելով օգտաւէտ հաստատութեանց մօտ բուն դնե-լու իրաւունք ստացան այն նպա-տակով միայն, որ նոքա էլ ժամա-նակին օգտակար դառնան, այդ իսկ պատճառով էլ քանիցս յարու-ցած գանգատներին ուշք չդարձը-նելը յարմար դատուեցաւ»։

Բ. Պատկեր. Սա պատկերացնում էր մի սեազգեստ բարձրահասակ քահանայ, որի հանդերձների քը-ղանց.քից կախ էին ընկած երկու աշխարհական անձինք. քահանան ունէր բռնած մի մի կուժ ամեն մի ձեռ.քում, որոնց բերաններից մի տեսակ դեղին հեղանիւթ էր կաթ-կաթում։ Պատկերը ցոյց էր տալիս թէ քահանան կամենում էր քայ-լերը փոխել ու փոխել, բայց աշ-խարհականները չէին թողնում։ Փո-քրը ինչ հեռու այդ պատկերից ե-րեւում էր կիսախարխուլ մի յար-կանի շինութիւն, որի ճակատին «Մարատ» էր գրուած. ամբարի կի-սաբաց դռան արանքից երեւում է-ին ներսում խուղ ու պանիր տաշ-տերում լցուած։ Այս պատկերի տակի արձանագրութիւնն էր. — «Կեցցէ սև կատուն, որ իր փորի համար մուկն է որսում»։

Գ. Պատկեր. — Սա ցոյց էր տա-լիս միջահասակ մարդու մի կենդա-նագիր պապզուն կօճակներով, եր-կայն ընչաց.քները ոլորած գրասե-դանի առաջ մտախոհ նստած, որի վերայ գրուած էր մի շարք հաստ մատեաններ. սորանից ամեն մինի կազմին «Դորձ» վերնագիրն էր դը-րոշմած։ Մի քանի այգպիսի մատ-եաններ բացուած դրութեամբ ըն-կած էին մտախոհ մարդու առաջին, որոնք ցոյց էին տալիս, թէ իրանց վերայ ազգանունաց ու թուանշան-ների քերուածներ կային. սոցա մօտ անկարգ դրութեամբ բացի մկրատից՝ պարզ երեւում էր, որ թափուած էին նաև ռէտին, դա-նակ և այլ՝ քերելու սուր գործիք-ներ։ Մտախոհ մարդու ձեռ.քերին կիսաբաց դրութեամբ գտնվում էր հաստափոր մի գիրք փառաւոր կազմած ու նորա աչքերը շեշտակի դէպի նա յառած։ Գրքի վերնա-գիրն էր. «Առաջնորդ յաղա.քս քեր-ման և խուզման մետրիքականաց և այլ պաշտօնական թղթոց, յօ-բինեալ ի գլխոնական հայր Աբրա Ռօդէնէի հրահանգութիւն քար-տուղարաց հոգեւոր կառավարու-թեանց ազգիս հայոց»։ Սոյն կեն-դանագրի վերնագիրը այս բառերն էր կրում. «Զանասէր և հլու աշա-կերան իւր դասն է սերտում»։

Դ. Պատկեր. — Նկարուած է մի մեծ օրօրոց. սորա մէջ մի կողմից դարսուած են ահագին մի կապոց մատեաններ, որոց կողերին պարզ կարդացվում են հետեւեալ տողե-րը. «Հաշուեմատեան.ք հուչակաւոր մէնաստանին, որ առ լանջ.ք պատ-մական լերինն գտանի». այս մատ-եանների գլխին իբրև տէր օրինա-ւոր՝ կանգնած է միջահասակ մի քահանայ պատուաւոր։ Օրօրոցի միւս կողմից առանձին բաց կապ-ցով դրուած են ուրիշ մատեաններ ու թղթեր. սոցա վերայ էլ նչմար-վում են հետեւեալ տողեր. «Հաշ-ուեմատեան.ք ու փուսուլայ.ք վերա-բերելոց բազմաչարչար երեսփոխա-նի, որ Ամենակալաս անուանի». սոյն մատեաններին իբրև տէր կանգ-նած է նոցա գլխին վեհանձն Ամե-

նակուլՀս, որ գողցես դիւցազնց է հերոս։ Նոյն օրօրոցի մի ուրիշ տեղում դրուած են առաջնոց պէս էլի մատեաններ ու թղթեր, որոց վերայ եթէ նայէիր՝ կարդայիր դու հետագայ տողեր. «Թերակատար և մաճեալք հաշիւք Նիկիտա կոչեցեալ վաղեմի գանձապահին, յաւուրս որոց իշխէին ի դպրոցի հոգատար և համալսարանական անուն հոգաբարձուք ազգային»։ Այս հաշուոց վերայ պարզերես՝ կանգնած է մի մարդ աչքերը դէպ դեսին խոնարհած, որին մի աներեւոյթ ձեռք երկնքից մատուցանում է մի կտոր «թրչաց հաց»։ Նոյն օրօրոցի երկու գլխներին կանգնած են երկու մարդ, որք կարծես երկու եղբարք լինին հարազատ, սոցանից մինի առաջ կախուած է 200 ռուբլի մի պարամուրհակ, որ ինչպէս ցոյց է տալիս՝ առ Տէր փոխեալ եղբօր աւանդ է խղճուկ դրպրոցի մի հասանելիք, իսկ միւսի առաջ քաշուած են քանի մի ձեռագիր թղթեր, որովք խղճուկ դրպրոցը պահանջում է կտակուած փողեր։ Այդ ըստ երևոյթին երկու եղբարց կուրծքերին նկարուած են մի մի պայտ. այդ իսկ լինի պատճառը կարծես, որ նկարի մէջ Պայտեանց անուամբ են նոքա յորջորջվում։ Այս հինգ անձինք օրօրոցն իրանց մէջ առած նորա շուրջ կանգնած ձեռք ձեռքի են տուած, որոնցից ամեն մինի աչ ոտքը դրուած է օրօրոցի ոտների վերայ։ «Եղբայր եմք մենք», գրուած է պատկերի տակ. այդ մարդիկ օրօրելով օրօրոցը՝ հետեւեալ երգն են երգում, որ տպուած է պատկերի ներքևում։

Ննջէ քաղցր ի քուն մուցուած հաշիւներ,
Մեր հանդիստ սրտեր վրդովող ցաւեր.
Քուն եղէք, որ չյառնիք դուք երբէք
Ուղղելու մեր դէմ դիւնաւոր նէտեր.
Օրօր մթին հաշիւներին
Օրօր ամբոխի մոքերին։
Լռէք դուք խղճի վրիժառու խայթեր,
Ի զուր մի՛ զինուիք մեր դէմ անվեհեր,
Անզօր ոյժերով բնաւ մի՛ կարծէք
Խոցել մեր սրտեր ու բանալ վէրքեր.
Օրօր խաւար հաշիւներին,
Օրօր թանձրամիտ ամբոխին։

Ե. Պատկեր. — Սա ցոյց էր տալիս մի փառաւոր եկեղեցոյ ներքին տեսարան, որի մէջ ամբարձած էր մի զարդարուն ու շարժական դամբարան. սա մի դագաղ կրում էր իւր վերայ, որի մէջ հանդիստ գնով ննջում էր հաւերժացեալ հոգի մի վաթսունամեայ, դագաղի վերայ գրուած էր. «Սորա հետ հանգեաւ երեսփոխանական 800 ռուբլի, որ հարդերձեալ աշխարհում կը հատուցանուի Գաբրիէլ հրեշտակապետին, որ բերի յանձնի Ս. Աստուածածին եկեղեցոյ գանձարանին». — նկարի մակագիրն էր «Զքոյդ ի քոյոց՝ զմատուցանեմ քեզ»։

Զ. Պատկեր. — Աթոռների վերայ նստած են շարէշար բաւական անձինք, որոց մէջ կան ինչպէս հայ, նոյնպէս յոյն և Թուրք ներկայացուցիչք։ Սոքա բոլորն էլ միանգամից խօսում են իրար ետևից. Սորա մակագրութիւնն այս էր ահա՛. «Դէպուտատների կարգադրութեամբ ժողովականք զբաղուած են ներկայ եղող հայ, յոյն և Թուրք ներկայացուցիչների միջից հայ եկեղեցոյ համար երեսփոխանի ընտրութեամբ»։

Է. Պատկեր. — Երևակայեցէք ձեզ միջահասակ մարդու մը պատկեր, թաշամած, բայց ճակնդեղի պէս կարմիր երեսով, որ նկարուած է այն դիրքի մէջ, որպէս թէ կամի ասել մարդկանց. «ոտքս փոխելիս նայում եմ դեռնին, որ մի՛ջնին կեանքից չզրկեմ». սորա հանդերձները բոլորն էլ կարած էին հաստ քեռաչայից, քուրձ է հագել, ըստ որում ձեռքի նշանից երևում է, որ Երուսաղէմ ուխտ է գնացել։ Սորա շուրջը ժողովուած է անթիւ բազմութիւն մարդկանց, որք այնպիսի գոռում գոչում են ձգել, որ խամ մարդը կը կարծի, թէ նորան երեսփոխի տեղ են դրել ու կամին նորանից հաշիւ պահանջել։ Այս պատկերի արձանագրութիւնն է. «Վասն ի վերուստ խաղաղութեան և փրկութեան եկեղեցական դրամոց զմէր աղաչեսցուք»։

Ը. Պատկեր. — Այս պատկերը ներկայացնում է մի ահագին բանակ աշխարհիս վերայ դեռ նոր ըստեղծուելիք կենդանիների. որպէս զի ընթերցողը լաւ հասկացողութիւն ունենայ դոցա վերայ՝ մենք կսուանենք նոցա «մարդատոտիկ երկոտանի կրծողներ, որովհետև այդ կենդանիների գլխները կազմում են մկան գլուխներ, իսկ ոտները մարդոց ոտներ։ Եատ ծիծաղաշարժ կենդանիներ են սոքա, եթէ լաւ դնես՝ անշուշտ կը տեսնես, որ նոցանից մէկի պոչից կապած է վեց վերշոկանոց հաստ տախտակ, երկրորդի ականջներից մի մի գերան՝ իբրև օղեր պատուական, երրորդի ուսին բեռնած են ջուաբերով լի գարի և կամ ցորեան, չորրորդը մեծ տաշտի գլխին պպզած՝ բարբառելով ճաշակում է իւղն ու պանիրն ամբարաց, հինգերորդը Նորա կերածի երկու չափով աղ է կշռում ու պակասածի տեղը լցնում, վեցերորդը պանրի դատարկած տակերից մինը գլխովն է անձրել ու իրան համար վերարկու շինել, տաստասնուհինգ հոգի էլ վերայ թափուել ու մի սեղանի վերայ դրուած հաշուի մատեաններն են կրծում ու վեր վեր թռչում և այլն և այլն։ Այս պատկերի տակ սոյն տողերը կարդացի. «Թէև այս չարաճճի նոքերելուկ կրծող կենդանեաց քննութիւնն անցեալ Ռուս-Տաճկական պատերազմից յետոյ պիտի սկսէր, բայց ինչ ինչ յայտնի պատճառներից ստիպուած յետաձգուեցաւ մինչև երկրորդ անգամ գալուստն Քրիստոսի։»

Թ. Պատկեր. — Հան զինուորական մարդու մը մի տիպար, որ ակնոցն աչքերին պսպղուն ուսադիրներով, փափաքը գլխին ուռած ու փքած գանկնած է մեր առաջին, սա՝ ինչպէս պատկերի տակի ծանօթութիւնն է վկայում՝ անժառանգ մի մարդ է բաւականին հարուստ, ուսադիրներն էլ ձեռք է բերած չիկի համար ոչ վաղուց, այլ անցեալ պատերազմին լցուցած է այդ յագուրդ։ Այս մարդու շուրջ նկարուած են իւր սեպհական ընդարձակ քարվանսարան ու մի քանի տները, որոնց պատերին առանձին յայտագրեր են խփուած այսպիսի բովանդակութեամբ. «Թէ աղքատանոցի հոգաբարձուներին ու թէ առ հասարակ ամենայն տեսակ աղքատներին արգելվում է սոցա դռները բաղխել, օրինաղանց գտնուողները ենթարկվում են սարսափելի հայհոյանաց ու գանակոծութեան»։ Այս պատկերի վերնագիրն է. «ապրում է աղան ուտելու համար և ուտում է աղան ապրելու համար»։

Ժ. Պատկեր. — Սորա գլխին գրած էր. «Ծննդեան գիշեր նկարագրուած էր մի եկեղեցոյ ներքին տեսարան. ժողովուրդը այնպէս բազմութեամբ լցուած է այնտեղ, որ կարելի է ասել չկայ գոնէ ձգելու մի ասեղի տեղ։ Ժողովրդեան գրոհը ճեղքելով առաջ են գալիս մի շարք տիրացուներ ու քահանաներ վառած մոմերով ու գանձանակներով. եթէ սոցա թիւը համարես՝ 18 է կտեսնես։ Սորա տակի արձանագրութիւնն է։

1. «Սուրբ Էջմիածնայ թաբախն է չէ՞ն մնաք»։
2. «Քահանայից թաբախն է յիշեալ լինի՛ք»։
3. «Եկեղեցւոյ թաբախն է օրհնեալ լինի՛ք»։
4. «Ժամկոչների թաբախն է չէն ու պայծա՛ռ մնաք»։
5. «Աղքատանոցի թաբախն է Աստուած չէ՞ն պահէ»։
6. «Մոմերի թաբախն է մոմառէ՛ք»։
7. «Սուրբ Էջմիածնայ թաբախն է չէ՞ն մնաք»։
8. «Քահանայից թաբախն է օրհնեալ լինի՛ք»։
9. Եկեղեցւոյ թաբախն է օրհեալ լինի՛ք»։
10. «Ժամկոչների թաբախն է չէն ու պայծառ մնաք»։
11. «Աղքատանոցի թաբախն է Աստուած չէ՞ն պահէ»։
12. «Մոմերի թաբախն է մոմառէ՛ք»
13. «Սուրբ Էջմիածնայ թաբախն է չէ՞ն մնաք»։
14. «Քահանայից թաբախն է յիշեալ լինի՛ք».
16. «Եկեղեցւոյ թաբախն է օրհնեալ լինի՛ք»։
15. «Ժամկոչների թաբախն է չէն ու պայծա՛ռ մնաք»։
17. «Աղքատանոցի թաբախն է Աստուած չէ՞ն պահէ», և վերջապէս,
18. «Մոմերի թաբախն է մոմառէ՛ք»։

Այս թաբախ բառերը կարդալու վերայ էի, մէկ էլ տեսնեմ մէյդանի ահագին բազմութիւնը մի ճիչ ու աղաղակ բարձրացրեց, որ Աստուած խնայէ ու Տէրը փրկէ։ Քաղաքի ոստիկանութիւնը իմանալով պանսիոնատների կեղծ պատրուակներով ժողովրդի գրպանից փող դատարկելը՝ իսկոյն իւր զինուորներով հասել էր նորան ձերբակալելու։ Այդ միջոցին էի, որ ահաբեկուած խառնիճաղանճ ձայներից՝ վեր թռայ ես տեղից ու շատ զարմացայ, որ ոչ ոքի չտեսայ այլ անկողնումս պառկած քրտնքի մէջ ինձ գտայ և իսկոյն ուշքի գալով՝ հաղիւ հաղ ստուգեցի, թէ երազ էր որ տեսայ։

(Մեղու Հայապանդ)

ԱԶԳԱՅԻՆ

ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆ ՄԸ

ԱԿՆԱՅ ԼԻՃ ԳԻՒՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Վերջին տարիներս ուսման և դաստիարակութեան մասին մեր Ազգին ունեցած ջանքը անուրանալի է. չի մնաց գրեթէ Հայաբնակ քաղաք մը գիւղ մը որ վարժարանի կարեւորութիւնը չզգայ, միով բանիւ ազգը ճանչցաւ կամ ճանչնալու վրայ է իւր ցաւոց դարմանը։

Ակն իւր վիճակովն հանդերձ թէպէտ ուշ բայց բաւական շարժման մէջ է և իւր դպրոցները փոքր ի շատէ կանոնաւոր։

Սակայն տխրութեամբ և ակամայ կամաք պիտի խոստովանիմ որ Լիճ գիւղի վիճակը խիստ յետադիմութեան մէջ է, դպրոցին վիճակը խարխուլ և տկար, դպրոցին բացուիլն ու գոցուիլն սովորական եղած է, հետեւաբար ամեն բան խանգարման և յուսահատութեան մէջ, ազգակրօնի անմիաբանութիւն, վատ շահախնդրութիւն, դժոխային կիրք և տնաւեր հակառակութիւն . . . և ի՞նչ յուսալու է ուրեմն այս ապականեալ (չքսեմ անիծեալ) գիւղէն։

Իբրեւ բանդէտ և կարողութեան տէր կարծուած մի քանի անձինք անհոգ հասարակութեան անտարբեր ՝ընթացքէն օգուտ քաղելով, ամեն տեսակ դարձուածքներ ի գլուխ կը հանեն, սոյն փոքր գիւղին մէջ տեսակ տեսակ դաւադրութիւնք, գաղտնի մեքենայութիւնք այնպիսի ճարտարութեամբ ի գործ կը դրուին, զոր Էօժէն Սիւի ճարտար դրչին կը կարօտին մանրամասնութիւնքը. այս գիւղին երեւելիքը կ՝ըսեմ որ միմեանց դէմ անողնք վրէժխնդրութեամբ, անհաշտ ատելութեամբ և քինու վառեալք մահու չափ կ՝ատեն զիրեարս, երբ իրենց վերաբերեալ շահու կէտ մը նշմարեն մոգական տգդեցութեամբ առժամանակ մը ամեն խնդիր կը մեղմանայ ասոնց առջեւ. դպրոց և ուսմունք ասոնց շրթանցը վրայ կը թռչտի, բայց սրտիւ հեռի են. հասարակութեան հաճոյանալու համար միշտ կը յեղյեղեն «դպրոց և ուսմունք», բայց յայտնապէս հակառակ կան դպրոցի յառաջդիմութեան. ոմանք ալ ուսմունքը միայն իրենց համար կը սիրեն։

Ձեն սիրեր լոյսը, զի խաւարի մէջ գործել կ՝ուզեն, չեն սիրեր անդորը ռ յստակ ջրոյ տեսութիւնը, զի պղտոր ջրի մէջ որսալ կ՝ուզեն։

Բոլոր այս անկարգութեանց տեղի տուողը դո՛ւ ես, ժողովո՛ւրդ Լճեցի, անհոգութիւնդ անտարբերութիւնդ կոյր զկուրայն հետեւումդ զքեզ այս վիճակին հասոյց և աւելի վատթարագոյն վիճակի պիտի ենթարկիս եթէ վաղ ընդ փոյթ չթափիս մահացու թմբութենէդ. «դրամ չի կայ» աղաղակելդ անտեղի է, տնական ծախքդ անթերի կը կատարես, իսկ զաւկիդ բարոյական սննդեանը համար տարեկան 50–60 ղրշ. յատկացնելու անկարո՞ղ ես. դարձեալ դիւղիդ վարժարանին ծախուց համար 50–60 ոսկի յատկացնելու կը վարանիս, սակայն այսօրուան օրս Պոլսոյ մէջ 4–5 տղու համար, 100 ոսկի (այո՛, հարիւր ոսկի) դպրոցական ծախք կը վճարես անտրտունջ և աչքիդ բան մը չերեւիր, մինչդեռ այս 4–5 տղուն համար արած ծախքովդ գիւղին ամբողջ տղաքը պիտի դաստիարակուին անտարակոյս։

Դրամ չի կայ կ՝աղաղակես, ո՞ւր է և ինչո՞ւ չես աշխատիր ձեռք բերելու եկեղեցւոյ առնելիքները զոր միջին հաշուով 30–40 հազար ղրշ.ի կը հասնի, միշտ կը յուզուի այս խնդիրը այլ երբէք գործադրութիւն չի կայ զի ուրիշ խնդրոց նման այս կարեւոր խնդիրն ալ խաղալիք մը դարձած է, դարձեալ քու անհոգութեամբդ։

Տօն Քիշոթեան Թաղ. խորհրդոյ առաջին և վերջին գործը եղաւ խեղճ, թշուառ, անտէր, և աւուր հացի կարօտ կաղ որդւով այրի կնոջ մը ձեռքի պատառը յափշտակել, խեղճին ձեռքը գտնուած արաերը յանուն եկեղեցւոյ (՝՝՝) գրաւելով, մինթէ այս խե՞ղճն էր միայն պարտական, մինթէ սորա արտե՞րը միայն գրաւի դրուած էին, ո՞ւր մնացին միւս պարտականները անոնց խաթրը կը մնայ այնպէս չէ՞։

Ժողովո՛ւրդ Լճեցի, իմացար այս և ըստ սովորութեանդ լռեցիր։

Եկեղեցւոյ առնելիքները հաւաքելու և կարգադրելու համար նոր կազմ (՝.) ժողովոյ գործերը ո՞ւր մնացին, կարծեմ «գիշերը բուսաւ առաւօտուն չորցաւ».

Տոմսակներուն խնդիրը ո՞ւր մնաց կ՝աղաչեմ խօսեցէք, ծալքերուն մէջ մաշելո՞ւ համար տպել տուիք զանոնք, ո՞րչափ սպառած է, ասոնց հաշիւները ո՞ւր մնաց, վարժարանուդ խարխուլ վիճակը ակներեւ է, վարժապետին ամսականները դիղուեցան, արդ դպրոցը կամ գոցուեցաւ և կամ գոցուելու վրայ է, թէպէտ բաց եղած ատենն ալ իրական արդիւնք մը չտեսնուեցաւ զի անկանոն ընթացք մը ունի։

Ժողովո՛ւրդ Լճեցի, բաւ է այսչափ անհոգութիւն, կործանման եղերաց հասած եմք, աչք ունենալ չի տեսնել՝ ականջ ունենալ չի լսել, արժանիք ու զգացում ունեցողի համար չէ. սթափիմք և հաստատապէս յառաջդիմութեան հետեւիմք, ասկէ անկէ օգուտ չի յուսամք. ինչպէս որ մինչեւ հիմայ փորձով տեսանք, ինքնօգնութեամբ ընթանամք, 80–90 տունէ բաղկացեալ գիւղի մը գոյութիւնը 4–5 անձէ կախում չունի և չի կրնար ունենալ, փորձեալը ալ չի փորձենք, գիւղերնուս և դպրոցնուս այս ողբալի վիճակը ամեթ և նախատինք է մեզ, դպրոցը բարոյական փորձաքար մ՝է, եթէ չունիմք դպրոց՝ կ՝ունենամք և ոչինչ։

Դրամ չունիմք և վիճակիս չի ներեր կ՝աղաղակեմք, սակայն մեր զաւակները Պոլիս բերել և դաստիարակել կ՝ուզեմք, զարմանալի չէ՞ այս, մինչդեռ ինչպէս ըսինք մէկ տղու համար տարեկան Պոլսոյ համար 30 ոսկի կը կարօտիմք միայն պարզ դպրոցի մը մէջ դաստիարակելու համար, և այս պարզ կամ թաղական դպրոցներուն ի՛նչ խեղճ վիճակ ունենալնին ալ յայտնի բան մ՝է, իսկ եթէ մասնաւոր կամ բարձր դպրոցներու փափաքիմք՝ ծախքերնիս կրկնապատկելու է, ինչպէս որ քանի մը փորձերը ակներեւ կը ցուցնեն. ուրեմն դրամ չունիմք ըսելը անտեղի է. ըսել է թէ կամք չունիմք և միայն մենք մեզ կը հոգամք, հապա աղքատը ու անկարողը ի՞նչ ընէ, քանի որ չորս հինգ տղու համար եղած ծախքով գիւղին մէջ խիստ կանոնաւոր վարժարան մը կ՝ունենամք։

Ինչպէս ըսինք, քու թշուառութեանդ բոլոր պատճառը դու ես դո՛ւ, Լճեցի՛, մենք բան մը չենք կրնար ըսելդ դարձեալ մե՛ծ ամեթ է, միթէ երկնքէն հրեշտակնե՞ր պիտի դան մեր գիւղային դործերը կարգադրելու ու վարժարանը տնօրինելու. տէր ըլլամք մեր իրաւանց ու մեր բոլոր ուշը դարձուցեմք մեր հայրենեաց դպրոցին, բոլորով սրտիւ հոգ տանիմք նորա անխափան յառաջդիմութեանը, որ քիչ ու բաւական ծախիւք մեր՝ և մեր դրացի աղքատիկ զաւակները պիտի դաստիարակուին. մեր յոյսը բոլորովին կտրեմք մեր զաւակները «Պոլիս բերել և դաստիարակել»է, որ ներկայ դրամական անձկութեան պատճառաւ ամենամեծ հարուած մ՝է մեզի և արդիւնքն ալ գրեթէ ոչինչ։

Հեռացնեմք միանգամ ընդ միշտ մեր մէջէն հեռը, ատելութիւնը, քէնն ու ոխը, մէկ կողմ ձգեմք մեր անձնական անվերջանալի՛ խնդիրները, պահ մը մեր յամառ և անգութ սրտերը թող խնարհին այդ կենսական խնդրոյն առջեւ, ինչպէս կը հաւատամք որ տիեզերաց մէկ Արարիչ մը կայ, այնպէս ալ հաւատամք որ մեր բոլոր ցաւոց մէկ դարման մը կայ, «Ուսում և Դաստիարակութիւն»։

Միութիւն և կամք ամէն բան ի գլուխ կը հանէ։

Խնդիր մ՝ալ կայ՝ որ ոչ նուազ կարեւորութիւն ունի, այն է քահանայացուի մը խնդիր. ներկայ քահանային յոռի արարմանց նըկատմամբ խօսիլ անկարեւորաբար աւելորդ կը համարիմ, քահանայի մը պէտք ունիմք, շարականի եղանակ, մաշտոցի թխտատում, չոր ու ցամաք տիրացութիւն, մեր ներկայ ցաւոցը դարման չեն բլլար. դտնամք այնպիսի ժրագլուխ, կարեկից, «հեղ ու խոնարհ» անձ մը որ զմեզ հովուելու կարող բլլայ. «հովիւ քաջ դանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց»։

Տէր խմբագրապետ, սոյն հակիրճ դիտողութեանս ձեր պատուական լրագրոյն մէջ անկիւն մը շնորհելու բարեհաճեցէք, կանխաւ ընդունելով խորին շնորհակալիքս։

Մնալով ձեզ՝ բարեացապարտ և Ազգիս անձնուէր,

Գէորգ Ս. Զօլֆէան Լճեցի

1881 մարտ 13

Գուրու չէշմէ։

ԻԼԱՆԱԹ

Տէրտէսթ օլան չուհա միւնագասանը իշպու մարոը բուվինին եիկիրմի իւչիւնճիւ բազար իրթէսի կիւնիւ գարարը գաթի վերիլէճէք տիր. իշպու չուհայը վերէճէլերին մէգքիւր բազար իրթէսի կիւնիւ սաաթ պէշտէն օնա գաատար խագինէեի խասսաեա կէլմէլերի։ 3

Ապտիւլգատէր էֆէնտինին մալիմ իւլ էսամի քէսանա տէյնի պուլունան մէպալիղի մալիմէնին թէսվիեէսի զբմնընտա, մերհուն օլան Սիւլէյմանիէէտէ Տէօքմէճիլէր չարշըսընտա քեային էլլի ուչ նիւմէրօլու պիր պապ պէրպէր կէտիկի, էլեէվմ տէօքմէ սիւքքեանը, պունտան ագտէմ միւզաեէտէէ գօնուլարագ, օթուզ լիրատա թալիպի էօհտէսինտէ թէգարբուր էյլէտիկինտէն, եիւզտէ պէշ զամմը լրա զիեատէեէ թալիպ օլանլար վար իսկ, նիսանը բուվինին ալթընճը բազար իրթէսի կիւնիւնէ գատար Տէրիսաատէթ մերքէզի իճրա տայիրէսինէ միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլունուր։

Կապխանէ թահսիլտարը էսպագ Ահմէտ էֆէնտինին Շէհիր էմանէթի ճէլիլէսինէ պա իլամ մահքիմ պիհ տէյնի պուլունան մէպալիղի մալիմէնին թէսվիեէսի զբմնընտա, մէտեուն միւմայիյհին Ֆիրուզ աղա մահէլլէսինտէ Պէյօղլու ճատէսինէ քեային միւթէաարրըֆ օլաուզաա եիւզ պիր նիւմէրօ էյլէ մուրագգամ նըսֆ քեարկիր խանէսինին թարիխի իլանտան օն պէշ կիւն սոնրա, ֆիրուխթունա թէշէպպիւս օլունաճաղը Տէրսաատէթ մերքէզի իճրա տայիրէսինէ իլան օլունուր։

Ֆէսխանէ նաղբրը էսպագ միւթէվէֆա Ահմէտ էֆէնտի վերէսէսինին Աթիեէ Պախէ հանըմա մահքիմպիհ տէյնի պուլունան մէպալիղի մալիմէնին մուգատասթէն խթիֆասը զբմնընտա, վերէսէի մերգումէնին Դալաթատա Մոմխանէ ճատէսինտէ մութասարրըֆ օլաուզլարը Լէյլա խանը լրա թահթընտա վագը մաղազալարը ֆիրուխթինտէն սարֆը նազար օլունաճաղը մուգատէմա իլան օլունմուշ իսէ տէ, մէպլաղը մահքիմպիհին տէֆթէն խթիհսալ լազըմ կէլտիկինտէն, վերէսէի մերգումէնին էմրաը մէգքիւրէտէ օն սէքիզ հիսսէ խթիպարը լրա միւթէասարրըֆ օլաուզլարը տօգուզ հիսսէտէն ալթը հիսսէսինին պիմիւզախտէ ֆիրուխթինէ տէվամ օլունաճաղը Տէրսաատէթ մերքէզի իճրա տայիրէսինտէն իլան օլունուր։

Դանըճբգ գարիեէսինտէ սաքին պալըգճը էսնաֆքընտան Ահմէտ աղանը պէօրէքճի Մէհէմմէտ էֆէնտիեէ օլան մահքիմպիհ տէյնինտէն տոլայը, Դանըճբգտա Գօղալթը նամ մահէլլտէ վագը վոլի մահէլլինին ալթը հիսսէ խթիպարը լրէ պիր հիսսէսինին մէտեուն միրմիշ օլաուզու սէնէտ մուճիպինճէ ֆիրուխթու մուգարրէր օլմաղլա, պունտան օն պէշ կիւն սոնրա իւսկիւտար պիտաեէթ մահքէմէսի իճրա տայիրէսի մարիֆէթիյլէ միւզայիտէսինէ միւպատէրէթ օլունաճաղը իլան օլունուր։

Գայսէրիյէ էհալիսինտէն վէ թիւճարատէն Ռէթէսսեան Գրիգոր աղանը, կիւրիւնլիւ Ճինեօղ օղլու հաճի Յակոբ զիմմէթինտէ մահքիմ ալաճաղը օլան իլի պէն պէշ եիւզ եիկիրմի դր. իլէ, մէսարիֆի մուհաքէմէ օլարաղ եէտի եիւզ եէթմիշ տօգուզ դուրուշ հավի, մահքէմէի թիճարէթին 1296 սէնէսի թշր. էվվէլ 15 թարիխի իլամը, պունտան ագտէմ մէվզրի իճրայէ վաղ օլունմասը իւզէրինէ, մէտեուն մերգում, հէր նէ գատար թահարրի խիլմիշ իսէ տէ, պուլտուրուլմամասըզընտան, մերդում հաճի Յակոբ, թարիխի իլանտէն, իւչ մահա գատար, խսարթը վիճուտ խթմէտիկի հալտե, մէպալիղի մէգքիւրէնին թէսվիյէսի իչին, տայինի մերգումուն, թահթը մէճզինտէ, օլան Գայսէրիյէ մահալլաթինտան ճաֆէր պէյ, Ռումիան մահալլէսինին Պէգիրխանէ էօնիւնտէ քեային 3 նիւմէրօ իլէ մուրագգամ պիր պապ մէնգիլի, իճրա տայիրէսինտէն միւգայիտէ վէ ֆիրուխթ օլունաճաղը, մալիմմու օլմադ իչին, իճրա գանունու մուվադգաթընը 29սունճու մատտէսի մուճիպինճէ, իլանը քէյֆիյէթ օլունուր։

96 Շուբաթ 24

Գում գաբու խարիճի ճատտէսինտէ Շբմէնտրֆէր սթասիօնու սօգաղը գարշըսընտա, մուալլէպիճի սիւքքեանը իթթիսալինտէ պիր գբթա 232 զիրա գապինօ արսասը ֆիրուխթ օլունաճաղընտան, թալիպ օլանլար, Պիյիւք–Եէնի–խանտա, իւսթ գաթտա 22 նիւմէրօ իլէ մուրագգամ օտատա Բարսէղ էֆէնտի Օհանեան իլէ լաղբրտըսընը իթմէլերի։

Մաքրի գարիեէսինտէ, Շբմէնտրֆէր սթասիօնու արգասընտա վէ եախօտ սօգաղընտա, պիր գբթա 750 զիրա արսա ֆիրուխթ օլունաճաղընտան, թալիպ օլանլար, քէզալիք Բարսէղ էֆէնտի Օհանեան իլէ կէօրիշմէլերի։

Էճզախանէմիզտէ, միւթէպէր հէքիմէրտէն պիր հէքիմ, չարշէնպիհ կիւնլերի սաաթ պէշ պուշուգտան եէտիեէ գատար խասթալարը գապուլ իտիպ, վէ ճիւմաա իրթէսի կիւնլերի տախի, քէհհալ (կէօզ հէքիմի) տօգթոր Նաուսմ էֆէնտի սաաթ ալթընտան սէքիզ գատար խայրաթ պագաճադ տըր։

Վէ Տիգրան էֆէնտի ճէրանեառնին տայիմա էճզախանէտէ պուլունուպ, ճէբրահիյէ յէ տայիր հէր նէվի եարա, գբրբգ, չբգբգ, վէ տիշ ագրբլարընա պագաճաղը միսիլլու, աշ տախի իճրա իտէճէկինի, բիսեէթլու էհալիեէ իլան իտէրլեր։

Իսթանպօլտա Սուլթան Մահմուտ թիւրպէսի գարշըսընտա, Շարգը էճզախանէսինտէ նիւմէրօ 185։

ԱՆՏՕՆ ՃԷՐԱՆԵԱՆ

ՆՈՐԱՑՐԻ

Գաղղիերէն–Հայերէն բառարան

ԿՅՐԴ. թերթն հրատարակեցաւ, յորում 1) գիրն սկսած է և կ'երթայ մինչև ի բառն DEBORDER. դին 43 թերթերուն 64 1/2 դահեկան արժէք։ Բաժանորդ գրուիլ ուզողներն կրնան դիմել առ սեղանաւորս Մեծ. Դ. Ա. Սամանճի–Մոմճեան, 4, Մէհմէտ Ալի փաշա խան, Գալաթիա։ Բաժանորդագրութեան գինն է Կ. Պոլսոյ համար 1 1/2 օսմանեան լիրա վճարելի կանխիկ, Կ. Պոլսէն դուրս երթալիք օրինակներուն վրայ պիտի աւելցուի կազմի և ճանապարհի ծախքը։ Թերթերն ամէն շաբաթ օր կանոնաւորապէս կը հրատարակին և կը վաճառուին ի Ծրէնկեան գրավաճառանոցի, որ է կեդրոնատեղի, ինչպէս նաև Գալաֆեան և Ղուկասեան գրավաճառաց քով, Արշակ էֆէնտիի թղթավաճառանոցը ի Գալաթիա և Վայսի քով ի Մեծ փողոցն Բերայի։

Դին իւրաքանչիւր թերթին 60 փարա արժէք։

Պիր միւթէպէր ֆամիլեա տէրս վերմէք իւզրէ եալընըզճա Հայճա պիլիր պիր վարժուհի արանըլըզընտան, թալիպի օլանըն մաթպասմըզա միւրաճաաթ էյլէմէսի։

ՏՕԳԹՕՐ

ՃԷԼԱԼԵԱՆ ԷՖԷՆՏԻ

Տօգթէօրու միւմիպէէյհ, սապըդը վէճհ իւզրէ, եալընըզ ֆբբէնկի վէ պէշ սօուգլուղու, վէ ումումի այէաթը թէնասիլիեէեէ (Ծննդական գործարանաց վերաբերեալ), վէ իտրար եօլլարընա տայիր խասթալըզլարա տիւչար օլանլարընը էմրի թէտավիլերի իչին, հէր կիւն սաաթ տէօրթտէն օնա գատար, Պաղչէ գաբուսունտա Համիտիյէ թիւրպէսի սբրասընտա վագը 32 նիւմէրօլու Սինապեան Վիչէն էֆէնտի ճէզախանէսինտէ, վէ բազար կիւնլերի տախի, Պէյօղլունտա Սագբզ աղաճը ճատտէսինտէ վագը 27 նիւմէրօլու քէնտի խանէսինտէ, քէյֆիյիզլերի գապուլ իթմէքտէ տիր։

ՍԱՀԻՊ ՂԱԶԷԹԱ

ԿԱՐԱՊԵՏ Ճ. ՓԱՆՈՍԵԱՆ

SIROP

DE QUIMQUINÀ FERRUGINEUX

De Grimault et Cie

Բարիս էճզաճբլարընտան Կրիմոլ վէ Գումբանեասընըն չէլիքլի վէ գընագընալը շուրուպու։

Տիմաղա խոշ կէլէն իշպու պէրբահ շուրուպտա, ինանա գուվվէթ վիրէն գընագընատան մատտա, գանըն պաշլըճա անասըրընտան օլան չէլիք տախի վար տըր։ Բարիսին էն միւթէպէր հէքիմէրի, բէնքսիզլիկի տէֆթիթմէք, վէ կէնճ գըզլարըն վիճուտլերի սէրբիմէսինի գօլայլաթմագ, վէ գուվվէթտէն տիշմիշ ատամլարա գոսվվէթ վիրմէք իչին, մէգքիւր շուրուպու իսթիմալ իթտիրիրլեր։ Դ ստընլարըն էքսէր տէֆա տիւչար օլտուգլարը գանսըզլըգ, վէ Լէօգորէ Թապիր օլունան գատընլարա մախսուս խասթալըգտան նէչէթ իտէն իլլէթի, վէ թէհամիւլ օլունմազ տէրէճէտէ օլան միտէ աղրբլարընը անինտէ տէֆ իթտիկի կիպի, գատընլարըն տտէթինի նիզամընտա տէվամ իթտիրիր վէ գօլայլաթսըրը։ Բէնքսիզ, լիմֆալը, վէ սըրտաճալը չօճուգլարա տախի հէքիմէր պու շուրուպու վերիրլեր։ Վէլհասիլ, իշպու շուրուպ, իշտահը աչար, եէմէյի գօլայ հազմ իթտիրիր, վէ չալըշմատան վէ եաուզուն միւտէթ տէվամ իտէն խասթալըգ սէպէպինէն գանլարը ազալմըշ օլան պիճիմիմէ քէսանա ֆայիտէլի տիր։ Պունու գուլլանան քէս, չօգ սիրմէյիպ մուհասսէնթընը կէօրիր։

ԿՐԻՄՕԼ, ՎԷ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸՆԸՆ ԶԷԼԻԲԼԻ ՎԷ ԳԸՆԱԳԸՆԱԼԸ ՇՈՒՐՈՒՊԸ

Իշպու մուալիճէտէ պուլունան շաբաթը, տօղրուտան տօղրու Մալակտան սաթը ալմըշըգ տըր. ֆապրիգամըզ, էն ազը օն սէնէլիքտէն աշաղը շարապ իսթիմալ իթմէզ։ Իշպու շարապ, ատամա գուվվէթ վէրիր, վէ եէմէյի հազմ իթտիրիր, վէ միտէյէտէ ֆայիտէլի տիր։ Տիմաղա բէք խոշ կէլիպ, «Բինքինա ժօն բօաեալ» թապիր օլունան գընագընաեա մախսուս աճըլըզը վար տըր։ Աճըլըզը ազ վէ աճըլըզը օլմաեան գընագընալը շարապլարըն իսթիմալ օլունմասընը թավսիյէ իտէրիզ։

Սաթըլըր պիյիւք էճզախանէլէրտէ։

LA BALOISE & L'HELVETIA

ՊԱԼՈՒՍԱԶ ՎԷ ՀԷԼՎԷՏԻԱ

Մէգքիւր հարիք վէ տէնիզսիկուրթա գումբանեալարը, քէնտի բաղպէթլու միւշթէրիլէրինէ գօլայլըգ օլմադ իչին, Իսթանպօլ Պահճէ–գարուսունտա 42 Ն°. շիւպէլէրինտէ միլլէթիմիզտէն Մ. Մ. Ի. Խ. Ա. Ճէմէեանը իքինճի Ա. Ճէնթ նասպ իթմիշ օլտուգլարընը իլան իտէրլէր։

GUARANA

De Grimault et Cei

Բարիստէ մուգիմ էճզաճը Կրիմոլ վէ Գումբանեասընըն թէրթիպ իթմիշ օլտուգու Կուարանա նամ իշպու թօղունտան պիր բաքէթ, պիր աղ շէքէրլի սու իչինտէ էրիտիպպ իչիտիքտէ, Մէնքէն տէնիլէն պաշ աղրըսընը, վէ սինիր աղրըսընը, վէ սայիր էն շէտիտ պաշ աղրբլարընը տէֆ իտէր։ Սանճբեա, խհալա, վէ ամէլէ տախի բէք ֆայիտէլի տիր։ Ա.ֆ/օն վէ պիսմիւթ կիպի գապըզարգ վիրիճի մուալիճէլէր եէրինէ, պու մուալիճէլէրն գուլլանըլմասը տահա խիտիր, վէ հէմտէ գանը պիր եէրէ ճէմիթտիրմէզ։ Հէր գութուտա 12 բաքէթ պուլունուպ, իւզէրինտէ տախի կըրիմոլ վէ Գումբանեասընըն խոշասը վար տըր։

Սաթըլըր պիյիւք էճզախանէլէրտէ։

CAPSULES AU MATICO

Բարիստէ վագը Վիվիէն սօգաղընտա 8 նիւմէրօլու մաղազատա մուգիմ էճզաճը Կրիմոլ վէ Գումբանեասընըն, Մաթիգօ աղաճը եաբրաղընտան թէրթիպ իթմիշ օլտուղու հապլար։

Պու հապլարի, պէշ սօղուգլուղունա բէք ֆայիտէլի ալուպ, վէ իչինտէ սուլու Գօբահիր պուլունան հապլարտան ալէսսէվիյէ ղուհուրա կէլտիկի կիպի, միտէեէ ասլա եօրկունլուգ վիրմէզ։

MALADIES DE POITRINE

SIROP D'HYPOPHOSPHITES DE CHAUX DE GRIMAULT ET Cie

ԿԷՕՔԻԻՍ ԹԱՍԹԱԼԸԳԼԱՐԸ

Ինսանընն իչէրքի տէրիսինին իւֆիւնէթինէ, վէ վէրէմէ, վէ նէզլէյէ, վէ շէտիտ էօքսիւրիւք կիպի կէօքս, վէ նէֆէս պօրուսու, վէ ագ ճիկէր խասթալըգլարընա տիւչար օլանլար, Կրիմոլ վէ Գումբանեասընըն, ՍԻՐՕ Տ'ԻՊՕՖՕՍՖԻԹ ՏԸ ՇՕ նամ շուրուպուսունու իսթիմալ իյէմէլի տիրլեր։ Տիւնեանընն հէր թարֆընտա պուլունան թապիպլեր, խայլի սէնէլէրտէն պէրու, մէգքիւր շուրուպու թավսիեէ իթմէքտէ տիրլեր. նասըլ քի բէք չօգ մուհասսէնթը տա կէօրիւլէմիշ տիր։

Պու շուրուպու, միւթէմատիէն իսթիմալ իտէն խասթանընն էօքսիւրիւկիւ աղալըր, վէ կիճէլերի թէրլէմէքտէն գուրթուլուր, վէ իշտահը աչըլըր, վէ ազ վագթի զարֆընտա իւսթէ կէլերէք քէսպի սըհհէթ իտէր։

Պու սէօյլէտիքլերիմիզ, միւթալաաթը աթիեէ իյէ թատտիգ գըլընմըշ տըր։

« Կրիմոլ վէ Գումբանեասընըն Սիրո տ'Իրօֆօսֆիթ տը Շո նամ շուրուպու, ագճիկէր վերէմինին հէր պիր տէրէճէսի իչին թավսիեէ գըլընտա ճայզ տիր. չօգ տէֆա խասթալար քեամիլէն քէսպի չիֆա իթմէքտէ, վէ եախօտ հիչ տէյլ իսէ, խասթալըգլարը, միգտարի քիֆեեէտտէ թէնէզզիլ իյէմէքտէ տիր։

(Բարիսին Թրիպիւն Մէտիգալ նամ զղղէթասընտան խիւլասա։)

« Պիրինճի տէրէճէտէ օլան վերէմ իյէթինէ թուրթումուշ պուլունան սէքիզ նէֆէր խասթալար, եալընըզ պիր իքի այ գատաար Կրիմոլ վէ Գումբանեասընըն Սիրո տ'Իրօֆօսֆիթ տը Շո նամ շուրուպունտան իսթիմալ իտէրէք, պու կիւնքի կիւն օ մերթէպէ քէսպի իֆագաթ իթմիշլէր տիր քի, ագ ճիկէրլերինտէ գապարճըզ պուլունտուրուլմասը թավսիյէ իտէրիզ։

Իրօֆօսֆիթ տը Շո շուրուպումուզ, կիւլ բէնկինտէ օլուպ, վէ եումուրթա չէքինտէ եասը շիշէլերէ սաթըլմագտա տըր. վէ իւզերինտէ ֆապրիգանըն մարգասը իլէ, Կրիմոլ վէ Գումբանեասընըն իմզասը, վէ Ֆրանսա հիւքիւմէթինին տախի մէօհրիւ վար տըր։ Սաթըլըր պիյիւք էճզախանէլէրտէ։

տուղունու թատտիգ իթմէքլիք, ասլա միւմքին օլամազ, վէ իքի սէնէտէն պէրու տուր քի, իւզէրլերինտէ խասթալըգ էսէրի պիւէ գալմաեարագ էյլէչմիշլեր տիր։»

(Վիէննանընն (Ավթրիա) նամ հէքիմլիք զաղէթասընտան խիւլասա։)

« Էֆէնտի, թէրթիպ իթմիշ օլտուղունուզ շուբուպտան տօլաեը, սիպէրի թէպրիք իտէրիմ։ Ագ վէ գարա ճիկերէրինտէ խասթալըգլարը պուլունան կէրեք պիյիւք ատամլարա վէ կէրեք չօճուգլարա, հէր կիւն շուրուպունուզտան վիրմէքտէյիմ։ Մէգքիւր շուրուպ, պու կիւնէ գատար թէրթիպ օլունմուշ օլան օ եօլտա շուրուպլարընը քեաֆիֆէսինի տէ կէչմէքտէ տիր։

(Մէլպուրնտա (Ավ Թրալիա) տօքթօր) Ժ. Է. ԼԱՆԿ



Թիւրքիա վէ Պուլղարիա իչին եալընըզ տէբօղիթօ ատճէնտասը,

EM. J. MERTZANOFF

ԷՄ. Ժ. ՄԷՐՃԱՆՕՖ

Ն. 13 Գալաթա Վէյլօտա ճատտէսի Ն. 13 Իսթանպօլ

JONES ET C.

ՃՕՆ ՎԷ ԳՈՄԲԱՆ ԼԻՄԻԹԸՏ

ԿԱՑՏ ՊՐԻՃ – ՄԱՆՉԷՍԹԷՐ

Տիքիշ մաքինասը ճէսիմ ֆապրիգասը

Էլ իսէ իչէր մաքինա,
Ֆամիլեալար իչին մաքինա,
Մօտիսթրալար վէ թէրզիլէր իչին մաքինա,
Դունտուրաճըլար իչին մաքինա,
Լասթիք տիքմէք իչին մաքինա,

Թարիֆա վէ էօրնէք տէֆթէրլերի մէճճանէն վերիլիր,

Զօգ ալանլար իչին ֆիեաթճա պիւյիք իքրամլար օլունուր։

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱԼԱՐԸ

	Լօնտրա 31 մարտ	
Ինկլիզ	գօնսօլիտ	100-
Էսհամը	Ռէմուսիէ աչըլը	14-
»	» գարանտը	14-
1865	Իսթիգրազը	15-
1869	»	14-5/8
1871	»	75-
1872	(Պօնտիւ Թրէզօր)	24-1/2
1873	»	14-1/2
Օսմանլը	Պանգասը	14-7/8
Ռուսիա	Իսթիգրազը 1873	92-1/4
Մըսըր	Իսթիգրազը պիրլէշմիշ	74-
»	Իմթիեազը (չըմէնտը.)	97-
Տէվլէթը Սպանիան	1877 Իսթիգ. բազը	88-3/4
Տաիրա սանիեէ		73-3/4
Մըսըրըն	Բօչիրտ Իսթիգրազը	96-1/4
1877	Մաճարիսթան Էհամը	98-1/8
Դամպիս	Բարիզ 3 այ վատէ	

	Բարիս, 31 մարտ	
Ֆրանսըզ	ֆոնտօսու 3 %	84-15 1/2
»	» 5 %	120-35
Էսհամը	Ռէմուսիէ աչըլը	14-10
»	» գարանտը	14-42 1/2
1865	Իսթիգրազը	75-
1869	»	76-
1873	»	73-
Ռուսէլի	չըմէնտը. Թահվիլա.	52-
Օսմանլը	Պանգասը	632-50
Դրէտի	Լիոնէ	920-
Ռուս	ֆոնտօսու 5 % (1877	95-7/8
Ռուսիանըն	Շարք իսթիգրազը	61-1/2
Իթալիա	ֆոնտօսու	91-45
Մըսըր	Իսթիգ. պիրլէշմիշ	373-75
Իսպանեա	Խարիճի իսթիգրազը	21-5/8
Դամպիս	Լօնտրա իւզէրինէ	25-38
	Բարիս, (Պուլվար) 30 մարտ	
Ֆրանսըզ	ֆոնտօսու 5 %	121-87 1/2
Էսհամը	Ռէմուսիէ	14-35

	Վիէննա, 32 մարտ	
Լօնտրա	իւզէրինէ գամպիա	117-20
Ռումէլի	աէմիր եօլ թահվիլաթը	25-50

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսհ. Ռում.	մարտ 19 ագշմ.գբ.	15-20
» »	մարտ 20 սպհ. աչ.	15-20
» »	Էն եիւքսէք	15-32
» »	Էն աշաղը	15-20
» »	Սաաթ 5 տէ	15-25
1863	Իսթիգ. (Մութօն) 6 % ֆ.	72-
1865	» » 6 % ֆ.	73-
1869	» (Բինար) 6 % ֆ.	71-
1872	» (Պօն տիւ Թրէզօր	23-
1873	» (Բինար) 6 % ֆ.	68-
Ռումէլի	չըմէնտըֆէր	52-
Բաբոր	դուրուշ	00-
Հէվալէսիզ	»	10-
Ադէն	ֆայիզի %	03-

ԱԳՈՒԻՕՆԷԱՐ ՖԻԵԱԹ

Դրէտի ժէնէրալ 6 %	4- 25
Սօսիէթէ ժէն 6 %	4- 50
Իսթանպօլ Պանգասը	10-10
Սօսիէթէ Օթման	3- 25
Թրամվայ 5 %	355-
Լավրիօմ (մատէն)	106-
Աքսիօնլարտա իշ եօգ	

ԱԳԶԷԼԷՐԻՆ ԲԻԱԶԱՍԸ

Օսմանլը լիրասը 100 ղրշտան	Ղ.Ք Փ.
Ինկլիզ լիրասը	109-31
Ֆրանսըզ ալթունու	87-18
Բօլ	90-05
Գրիմիդ ալթունու	51-25
Պէեազ մէճիտիյէ	197-28
Մէթալիք	206-1/2
Պէշլիք	212-1/2
Ալթըզ	127-1/2
Պագըր	650
Գարպօն գայիմէսի գաբիք	880

ԳԱՑՄԷՆԻՆ ԲԻԱԶԱՍԸ

Էն եիւքսէք	965-
Էն աշաղը	965-
Սաաթ 5 տէ	965-